

39. Գեղեցիկագոյնը Պրիմանսի և Հեկաբէի դուռտինքնէն, մարզպարէուի համբուած:
40. Զի արածէլը՝ սորիկան գործ էր: Տրդեանը՝ Դիմեդէսի է, ինչ լայերտանը՝ Ռիխէս, երկուն ալ զոս և անստավինք Տրդացոց գէմ:
41. Զի Փերոս կամ Գուշավի Ազողոն Պոսիդոնի ևն կիմարէից Տրոյա քաղաքը:
42. Հոներու:
43. Նախ Հերակլէսէն, երկրորդ՝ Ամազոններէն, իսկ

անոր վերջին պառապօտ աւեր պանուած էր Պեկանց, ոյսինց Աքիլլէսի և անոր Պիռոս որդուոյն:

44. Որ տարի պատերազմէլ վերջ՝ յաղթեցին սրբածոց, և մինչ այսօր Հուկրուսի բոլոր աշխարհ մէջ կը նշագումի:

45. Ովկիանոս հայր համարուած էր զետերու և ջրիրու, ուստի և ամէն կիսդանիներուն, զի առանց խոհառութեան չվիայ սերունդ:



Մ Ա Ռ Ա Ց Ո Ւ Ա Ծ Յ Ո Ւ Ա Ր Զ Ա Ն Մ Ը



ԻՆՉՊԱՄ՝ ծաղրածութիւն իրաց և երգիծանց մարդկային յիշողութեան, անձինց և զէպքեր շառաչալց զզրդիւնով կը լնուն պատմութեան էջերը, կը բանան խոր ակոս մը զարերու շրջանին մէջ, ժամանակի սպառնալեաց հետառող՝ յափտենականութեան մը մըցակից ախոյեան, և յետոյ ցող մը մոռացութեան կը պատէ ամէն ինչ, հետոց արծուի թոռուցելոյ օդային խաւերու մէջ, և նաւու որ հողմավար կը սուրայ

ծփանուտ ովկիաններու վրայ, չնջուած ի սպառ:

Այսպիսի յիշատակ մ'է զոր կ'ուզենց այսօր հետազօտել, հայկական նշխարներու կարգին մէջ, վենետիկոյ լոխն ու մթին անկիւն մը, ուր հազիւ լուսոյ փայլ մ'առակայծ կը պատկերէ յուշարձան քանդակ մը, ի զուր անոր շուրջ կը հծծեն խորհրդագալուր լեզուով անթափանցելի սուսերը:

Ո՞վ է այն, ուսկի՞ց եկած և ինչու կը

գտնուի հոն, - կը լրեն բոլոր վաւերագիրք ու ժամանակազիրք զարերոււ վենետիկեան կեսարի, պատմութեան և հնութեանց ու սումմափրողն, այն՝ որու եռահատոր գործին մէջ զմայրմամբ կը դիտենք հմտութեան խոռոչինը հայրենի յիշատակաց զարթուցիչ խանդավառ սիրոյ հետ զուգուած, հազիւ հետևեալ փորբիկ ծանօթութիւնը կրցած է հաւաքել՝ :

«կ'ըսուի որ նոյնպէս Արքային, 1256ին, Հորենցոյ Դիէքոլոյ բերած ըլլայ այն մարմարեայ մետալինը, որ այժմ կը տեսնուի տան մը արտաքին որմին վրայ, Անկարան, Զէն ըսուած, փորբիկ հրապարակի մէջ ի Ս. Պանդալէզոն։ Կան որ կը համարին ընդհակառակն որ կոստանդնուպոլսոյ գրաւման (1204) աւարներէն մին ըլլայ այս խորացանդակը՝ որ կը ներկայացնէ բիւզանդական կայսր մը տասներորդ դարու երկրորդ կիսուն, կամ մետասաներորդ դարու առաջին կիսուն։ Schlumberger, *Bas-relief du campo Angaran etc.* (*Rivista Bizantina*, Leipzig 1893); Venturi-ն (Storia dell' Arte Italiana, հատոր երկրորդ էջ 540 թիւ 1, Milano 1902) կը համարի զայն գործ յառաջացած երկոտասաներորդ զարու։ :

Զանանը մի քիչ աւելի խոր թափանցել խորհրդաւոր գաղտնեաց մէջ, կամ լաւ ևս զտել զայն ու պարզել։ Հոն ուր այժմ կը գտնուի, անտարակոյս չէր գտնուեր ի հնութեամբ, անիմասս և անյարիր յենանգոյն ժամանակաց ազուցում մ'է այդ՝ անձաշակ անձի և անվարժ ձեռաց։ որմը որ զայն կը կրէ, չունի հնութեան ոչ մէկ բնադրոշմ, և միւնյոն անհմոււ ձեռը հակառակ կողմէն միւնյոն որմին վրայ ազուցած է զէպի տան ներքնազաւիթը նայող վիշապ ձուկ մը Յովնանով միասին։ Յայտնի է որ յեամինս մասցը կամ բեկոր մ'է կամուրջի մը փլատակաց, ինչպէս յաճախ կը հան-

դիպինց գեռ կանգուններ ալ Վենետիկոյ և շրջակայից մէջ և ոչ մէկ յարաբերութիւն կարելի է նշարել կամ երկակայել երկուրին մէջ՝ բացի այս պատահական և քմահանոյ մեծաւորութենէ։

Կրնանը նոյնքան կստահութեամբ մերժել Արքային բերուած ըլլալուն աւանդութիւնը, անհաւանական կը դատինց կոստանդնուպոլսոյ գրաւման աւար կամ կողպաւտ ըլլալու ենթազրութիւնն ալ, լաւագոյն, աւելի թանկազին և մանաւանդ աւելի դիրքատար իր մը պիտի փոխազդէր երջանիկ աւարառուն։ Զենց երկրայիր ընդհակառակն հաւաստելու որ կոստանդնուպոլսէն փոխազդուած է ի Վենետիկի ոչ չիրքէ աւարի մասն, այլ իրքն նուէր յիշատակի կամ գողուր սիրոյ գրաւական մը, ինչպէս պիտի տեսնենք։

Հուսկ՝ երկու անուանի արուեստագիտաց տեսութեանց զանազանութիւնն ալ, կը հակէ զմեզ աւելի յարգելու բիւզանդական ուսումնափրութեանց մասնազէտ Ելիմպերծէի կարծիքը քան զուտ գեղարվեստագիտի ենթազրութիւնը։ և այսպէս կը զիմենց մեր հետազոտութիւնը մետասաներորդ դարու սեմոց վրայ՝ 1000-ին։

* *

Հազար, կարելի՞ է արդեօք յիշել այդ թուականը և զերմ երկակայութեան առջև պատկերացած չտեսնել հաւասացեալներու խումբերը, երկիւզած ու սարսուալից, որ թափորներ կազմած, կը խուժեն տաճարներ ու սալարկեալ յատակներու վրայ ննրազիր՝ արտասուօք կը հայցեն քաւութիւն, կամ երամ երամ մենարաններ ու վանքեր կը քաշովն ապաշխարելու ճննելու մօտալուս համարուած վերջին դատաստանի պատրաստուելու դիմամբ, քաշաբներ կ'ամայան բնակիչներէ, և անապատց կը լեցուին խուժանով, որ իրեն հետ ատանի սրբավայրերու մէջ աշխարհային ճոխութիւն, հրապարակը ու կիրքեր, որոնցմէ չէր կրցած կամ ուզած՝ մերկանալ խուճապի պահուն կրօնաւորական

1. Pompeo Molmenti: *La Storia di Venezia nella vita privata. Զորորդ առաջր. 1905ի Երգատական հատուկ Առաջնական գործականութեամբ 1. Մետավոն պատկերացուած է յէջ 53.*

ստեն հազուելով: Համաշխարհի տագնաապով կը տասապէք նաև Հայաստան. կը վկայեն Շւեհայեցին ու Լաստիվերտցին թէ ինչպէս արեկական խաւարումէն սարսափած, Յովհաննէս թագաւորն և Գետրոս կաթուղիկոս պատուիրակներ կը յղեն առ Յովհաննէս կողեան ճգնատոն վարդապետ և մեկնութիւն ու խորուրդ կը խնդրեն: Ազնուականց ու գիտունց և նաև նշանաւոր վարդապետ և նոյն ինքն Գրիգոր Մագիստրոս, երկիւղիւ համակուած ու շուրած կ'արձանանան հոն' երբ այն որ միթթար պիտի ըլլար և յուսասոու իրենց, բան զիբենց աւելի յուզուած կը հառաչէ հեկեկանօք և կը սկսի լալ բարձրածայն. մարգարէական տեսիլ մը պարզուած է անոր աչաց առջև: Քրիստոուի խաչելութեան հազարերորդ թուականը լեցուելով՝ սատանայն արձակուած հերելէն շղթաներէ, պիտի ժայթքէ բուռն թափով տարսաքուէ գուրս իւր գոհմակները, հուր ու սուր, կործանումն և աւել սփոելով ամէն կողմ, աշխարհ բովանդակ զդզուած վեր ի վայր, թագաւորը թագաւորաց և ազգը ազգերու վրայ, արեան ճապազիք կը հոսան ուղարքէն, և Հայաստան թշուառութեանց ներքին կողողի բնաջինջ. աշխարհի վերջն է:

Համաշխարհի այս սարսափի պահուն վենստիկ միայն ամրացած իւր լճակին անկինը նոր փառապանն յարթանակի մը յաւետենական յիշատակը կը հիմէր: Վենստիկան առիծը տարածած էր իւր յարթական թեերը Ալդրիականի հանդիպակաց ափանց վրայ, Դաղմատիք են. թարկուած էր զքսական մականին, նարմնուացից և անոնց օգնական սարսափնուր ընդ միշտ ջախչախուած:

Հետեւինց առ վայր մը պատմութեան, հրահանգիչ է և հետաքրքրաշարժ:

899ին Համբարձման տօնին առաւոտը, արշալուսոյ զեփիւոին կը պարզուէին վենստիկան տորմիղի առազաստները, դուքսըն իիէցրոյ Օրսէոլոյ թ. Ծնդհանուր հրամանատար Հասարակապետութեան նաւատորմիդին, ըրջապատուած իւր աւագանւոյ

շբախումրով, Ս. Պետրոս մայր եկեղեցւոյ մէջ ծնրադիր, համակ զրահապատ ու զինուած, ներկայ Կ'ըլլար Ա. Պատարագի և կը զօրանար հոգուով երկնային մանանային ճաշակմամբ. յետ որոյ ծոմենից եպիսկոպոսը՝ օրհնելով պատերազմական դրոշը կը յանձնէր դուքսին, որ խկոյն պատրաստ նաւերու վրայ եւած, մարտագոռ փողերու հնամամը նշան կուտար տորմիդին մեկնելուն, Վենստիկ ամբողջ ափանց վրայ իսոնուած կը մաղթէր իւր զաւակաց ողջերթ յադթանակաց և գարծ փառապանձ: Միւնոյն օրն արդէն յաջող հողմը գարած հասուցած էր պանծալի նաւատորմիդը նախ կը ուղիւրոյ և ապա ի կրատոյ, ուր վիշտալէ Գ. Գանտիանոյ պատրիարքն ամրող խուռաներամ ժողովրեան և կղերական դասուն ընկերակցութեամբ կ'առաջնորդէր զգուշուղ էակի մայր եկեղեցին Արքունոյ Եւփիմայ և հոն կու տար անոր ուրիշ դրոշ մ'ալ օրհնուած, որուն վրայ կը սաւառնին թեմին երկու պաշտպան սուրբը՝ Հերմագոր և Փորտունատ: Ալելի վսեմ և աւելի զերազանց մաղթանը ու գուշակութիւն յաջողութեանց կարելի չէր որ ենթարկէր դուքսը. և իրաց արդիւնքը լիով հաստատեցին իւր յոյսերը. այն արշաւանց ոչ այնքան պատերազմի երեսոյթ, որքան յաջթանակի ընթացք մ'եղան բովանդակ Դաղմատիքան վրայ:

Տարի մը կերջ արգէն նիկ յարթական նաւատորմիդը կը մանէր վերստին վենստիկ միւնոյն հանդիսաւորութեամբ որով մեկնած էր. նոյն իսանդավառ ծափեր, միւնոյն ուրախութեան երգեր կը հնչեն ծովախանց վրայ, և գոհութեան մաղթանց կը բարձրանան յերկինս տաճարներու մէջ մուռնկերու բուրմանց և բարդ ի բարդ զալարուն ծուփերու հետո վենստիկ բացարձակ տէր դարձած իւր ծովուն, Ալդրիական աղի ծովուն. Խորիս կ Դաղմատիք յաղացաց աշտարակներու վրայ կը ծածանէր վենստիկան առիծը, Մուճճիա, Դրիչադէ, Սեպմենիոյ, Մառաւարոյ կը կազմէին Հասարա-

կապետութեան քաղաքներ. ընդարձակ դուռն և ասպարէզ բացուած էր ծովու և ցամարի ազատ վաճառականութեան, պետական գանձին մէջ կը հոսէին բաժերու և առորբերու հեղեղներ, Դուրզուլայի անտառներ կը մատակարարէին առատ փայտեր շինութեանց և եղիններու րուներ՝ որոց վրայ պիտի բարձրանային յետոյ մի առ մի այն հսկայական մարմարակոյտ պալատները, որոնց այսօր գեռ համաշխարհի հիացումն ու հրապարը կը կազմնի իրաւամբ: Այլևս անհնացած էր բոլորովին սովի խուճապն ու մղձաւանջ, որով այնքան տառապած էր ժողովուրդն Ոթոն Երկրորդի յարձակման ժամանակ: Ի նշան երախտագիտութեան՝ Հանրապետութեան վարիչը և համարուսոն ժողովուրդը՝ պետական ժողովարահի մէջ հաւաքուած, թիէդրոյ Օրսէուրոյ յաղթական ախոյեանին կու տան Դուքս Դադմատիոյ յորդորչումբ վեճենակոյ Դուքսի անուան հետ զուգակիր. և յաւերդացնելու համար այսպիսի երջանիկ յաղթանակի մը յիշատակը կը սահմանեն ամէն տարի Համբարձման օրը նուիրել զողորու ու զզայու՞ միանգամայն և փառայել հանդիսի մը, ծովու նետ պսակման. հանդէս՝ որուն յետոյ առաջիկայ կ'ըլլային թագաւորը ու կայսերը, և զոր թահանայապետ մը, Ալեքսանդր Երրորդ, ժողովրդական աւանդութեան մը համաժայն, իւր բարձրագոյն հեղինակութեամբ և առաջին ծովընկեցիկ ոսկի մատանուոյ նուիրմամբ կը բարձրացնէր նուիրական արարողութեան վեհութեանը: Հոս աւանդութիւնը կը պարուրի վիպական շդարշներու ներքն յետազայ ժամանակազրաց գրչին զօրութեամբ, և կը խառնուի Սալդորէի առասպելախառն յաղթանակի պատմութեան հետ, զոր այսպէս կ'ամփոփէ վաղեմի ժամանակազիր մը.

Misser lo Doxe monta in galia con la grandezza di Venesia, et fo solamente trenta galie si come ho detto, e partisse, e quando ello fo cinquanta meia in mar fo encon-

tradi en le settantacinque galie, de lo fio dello Imperador, et lo missier lo Doxe con la bona zente, che ello haveva nella soa compagnia, conseasse da tuor la battaglia. Et conseiendo, andò a ferir en la bona ventura, et sconfisse le galie de l'Imperador, et fu preso lo fio Ottthon dello Imperador, lo quale era capitano, et menallo in carcere, et habbuda victoria Venesia, et zonti a casa, missier lo Papa andò con le brazzia averte contra di missier lo Doxe, et rezavando la sua grandezza digando: ben venga lo signior di tutto lo mar salso, imper quello chello la ben conquestado; et qua missier lo Papa si le presenta un anello d'oro digando che lo sposar se lo mar si come l'homo sposa la dona per esser lo signor. E questo nu concedemo perpetualmente da fare ogni anno¹.

«Պարօն Դուքսը մտաւ նաւուն մէջ վեհետկոյ մեծամեծներուն հետ բուրոց միայն երեսուն նաև մեւացու, բնելցէ ընի, և մկնեցան: Երբ յիսուն մորդ յանաշացան ծովու մէջ Հանդիպեցան կայսեր որդուն հօթանատուն և հինգ հաներուն: Պարօն Դուքսը թագաւորը որ իրեն հետ ունեն իրեն ընկեր, սկսած պատերազմ ընել: Իւ լաւ բարտով սկսելով հարուստ և նուակեց կայսեր համարութիւնը, և կայսեր որդին Աթոն, որ հրամանաւոր էր, մերքակալուցաւ դրասեցան բանաւ Վենեսէկեցից երբ յաղթական վերաբարձրան հայրենից, պարօն Պաւոր բարձրուները բացած մնապաշ զնաց պարօն Դուքսին և իւր յեծնեմաց՝ ըստով, Բարտու ըլլայ զալաւոտի, տէր ընլոր այի ծովու, ինչէ անը զոր բարձրամատ սանցար. և այս պատու զարու Պապու ոսկի մասնիկ մեր ներփայացու մերը բնելց որ պասկոն ծովու հետ, ինչպէս մոր կը պատահ ինչն հետ անոր աէնը նոր ըլլալու համար. Ծ մենք կը շնորհնեց որ յափեան այսպէս ըլլայ ամեն տարի».

Desponsamus te mare in signum veri perpetuique dominii – Կը պատկիրէ քեզ հետ, ծով, ի հշան ձշարիս և մշնկենաւոր իշխանուրեան, կ'ըսէր Դուք-

1. P. Molmenti. Հա. I. էջ 226-227 քաղելոց Liber Pactorum-ի մէջ պահած ժողովրդական աւանդութեան, Leggenda volgare della venuta di Alessandro III. a Venezia, որը յետոյ 1681-ին է Վ. Նեսիկ հըստարակած է Girolamo Bardi.

սըն ամէն տարի ոսկի մատանին ընկեն-
լով ալեաց մէջ:

Romanin' αγιαψέν կը նկարագրէ
այդ առաջին հաստատութիւնը. « Առաօ-
տոն կը պատրաստուէր նաև մը, Piatta
կոչուած, ծածկուած համակ ոսկի զի-
պակներով, հոն կը դրուէր կոնց մը ջրոյ,
աղի աման մը՝ ջրոյ օրհնութեան համար
և ձիթենւոյ ճրւոք կազմուած սրսկիշ մը.
Կանոնիկոսը և կղերական դասակարգը
շապիկներ զգեցած ու չուրջառաւոր՝ կը
մտնէին հոն և կ'ուղղուէին դէպ ի լիտոյի
Ս. Նիկողայոսի ջրանցքը, և հոն կը սպա-
սէին դրսական նաւոն որ յետոյ ծւօն-
տոր կոչուեցաւ. Երկու կանոնիկոսը կ'ար-
տասանէին լուր մեզ Ցէր աղօթքը, և յետ
վերջանալու լիրակիս յին՝ եպիսկոպոսն
յոտնկայս ջերմեռանդն ամփոփածութեամբ
կ'արտասանէր լատին լեզուով այս ա-
զօթքը. Համենաց, ով Ցէր, շնորհել որ այս
ծովին ըլլայ մեզ և ամեն անենց համար որ
անոր վրայ պիտի հաւարկեն, խարադ և
հակարտ. այսպէս կ'աղալիք զիեզ, բոյ
մեզ թեատր կ'օրհնէր ջուրը և հասնելով
ի Ս. Նիկողայոսի, դէպ ի ծով յաջաշ-
նալէ առաջ, եպիսկոպոսը կը մերձնար
դրսական նաւին և աւագերէցը կ'աղօթէր,
Յօվենս յին մշական և սուրբ եղից. յետ որոյ
եպիսկոպոսը կը սրսկիշ օրհնած ջուրը
դուբսին և իրեն հետ գտնուող աւագան-
ույն վրայ, և մատցեալ օրհնած ջուրը կը
հեղուր ալեաց մէջ, և զուցաց արտասա-
նելով այն աւանդական սրտագրաւ բառե-
րը Desponsamus te mare in signum
veri perpetuique dominii, կ'ըն-
կենուր ոսկի մատանին օրհնած ջուրին
վրայ: Ժամանակ վերջ երբ գենեսիցի
խաչակրք Միքայացի Ս. Նիկողայոսի
մարմինն փոխարժեցին ի լիտոյ, եպիս-
կոպոսը նաւէն կ'ելէր ի ցամաց և սեղ-
ոյն արքային ընկերակցութեամբ և հան-
դիսական թափորով կը մտնէր եկեղեցին.
Հոն կը մատուցուէր Ս. Պատարագը և (ա-

անդական հին արարողութեամբ) մինչ-
դեռ զպրաց մէկ խումբը կ'երգէր լոյր
մեղ Քրիստոս, Քրիստոս ունենիր մազ,
Քրիստոս բազատոր, Քրիստոս յաղող, Քր-
իստոս իշխան, և միւս դասը կը պա-
տասխանէր, Ամենապայծան և վասնափառ
իշխանին և չնորդազարդ տեսոն մերոյ Ա-
Յ. Ա. աստուածային չնորդի գերանչակ Դուք-
սին Վենեսակոյ, առողջորին, պատիս, կահեր
և յաղորդին, կ'օրնէն ին հաւաքուած
ժողովուրզը որ անթիւ նաւարկներով Դուք-
սին իբրև շքախումբ եկած էր: Յետ եկե-
ղեցական արարողութեան՝ միւնոյն հան-
դիսաւորութեամբ Դուքը կը զառնար ի
վէնենետիկ և նոյն օրը մեծ տօնախմբու-
թեան և ուրախութեան օր էր ամրող զ
ազգին համար: Ամէն ինչ այն ժամանակ
կը չնչէր կրօնական զգացումն, և այն
աղօթքը նաւարկելոց համար, և այն
հանդիսական ծէսը որով բովանդակ ժո-
ղովուրդ մը որ ծովոն կը պարտէր իւր
սկզբանակ գոյութիւնը և յաշորդարար
մեծութիւնը, չորսակալ կ'ըլլար կսուու-
ծոյ, այնքան իրեն չնորդուած քարեաց
համար, այնպիսի չլինչ և սրայոյզ յատ-
կութիւն մ'ունին որ այս արարողութիւնը
շատ աւելի զեր է կ'երց կը զասն յետոյ
ժամանակաւ ներմուծուած հանդէսներէ և
աշխարհային պերճութենէ:

Եւ յիրավի կարելի չէր աւելի պերճ
աւելի շրջ քան մ'հնթաղրել քան այն
համակ ոսկեզօծ ոսկենամուկն նազ, ծԱ-
ցիորօ, Ցօն մեղք երկայն, եօթն ու կէա-
լայն, ութ ու կէս' քարձը, քանտուած եր-
կու յարկերու ներքեմ յարկին մէջ կա-
յին իշխացանչիւր կողմ քառասուն երկու
թիեր, որով կը թիապարէին հարիւր վաթ-
ուունեռութ նաւարանի նսազգներ, որոնց
զիսաւորները կամ վարիչ արուեստագէտ-
ները մասնակից կ'ըլլային հանդիսաւոր
արարողութեան՝ զրաւելով իրենց տեղերը
նաւուն յետակողման արտօացին ցիկին
վրայ, շուրջ բոլորակաւ մը Դիցին և
վասնափառ ծերակուտին աթոռներուն
ետեւ: Վերին յարկը՝ ծածկուած կարմիր
թափուղ և ոսկի զարդերով ու ծոպերով՝

1. S. Romanin - *Storia documentata di Venezia* - българ. превод, 1912 г., том II, т. 281-285.

կը ձևացնէր զահլիք մը (շուրջանակի պարզաբուած ոսկեզօծ խորաքանդակներով, որոնք արուեստաները ու զիտութիւնները կը ներկայացնէին) ամողջ նաւուն երկայնութեամբ, և խելաց ծայրը (որ ծովային յաղրեակ մը) կը պատկերացնէր իւր դրասանգներով) կը գտնուէր յատուկ պատուհան մը, որմէ Դուրսը կը նետէր ոսկի մատանին ծովու մէջ, Դրասական ամենաճիշ փղոսկերայ կամ ոսկեզօծ գահը, բարձր աստիճաններու վրայ և ամսնովքանի պազպաշունցով զոր կը բռնէին ոսկեզօծ փայտէ քանդակուած երկու մանկլաբէներ, ունէր երկուստուիր մէծ արձաններ, նոյնպէս ոսկեզօծ փայտով քանդակուած, որոնց կը ներկայացնէին խոնճութիւն և ջօրութիւն. Կերպով մ'իւր հասկինելու համար որ իշխանութեան մը ճշմարիտ նեցուկներն են միտք և բազուկ: Աստիճաններու շուրջ տեղաւորուած էին նաև շըեղ աթոռներ զատրիարբին, արտացին դեսպաններու և այլ պետական բարձրագոյն աւագանույ:

*
**

Այսքան մեծ խանդավառութիւն յաղթանակի մը համար, այսքան համակրանք անձի մը, ունէր անշոշա իւր գոյութեան խոր պատճառները: Երկու զարէ ի վեր վենեստկոյ պատմութիւնը յարատն շարք մ'եղած էր գժտութեանց, երկպառակութեանց, պատերազմներու, հրկիքութեանց. Բիւզանդիոն, Գերմանիա, Գաղղիա, Խոսափա (Հռովմով ու Հռուեննայով) և մինչեւ խսկ Սլաւը և Սարակինոսը անդադար յարձակմամբ զինուց և որոգայթից ու գաւերու, և որ ցան զամնն աւելի կործանարար է և վատանգիչ՝ ներքին կուսակցութիւնը, անհաշտ ատելութիւնը և վըրէժինդրութիւնը և փառամոլ զաւադրութիւնը և սպանութիւնը դրսական զահուն արբանալու տենչանօց, հրւած սպառած էին Հասարակապետութեան նորակազմ ոգին, Գանախանոյ, Մորովինի, Գալարինոյ ընտանիք (յիշելու համար միայն ամենէն աւելի վրդովիններէ մի քանին) փոխն ի փոխ կը յաջորդէին յափշտակե-

լով իրարմէ վարչական մականը մերթ ինկանդիոնի, մերթ Գերմանիոյ և մերթ Կաղղիոյ օմանդակութեան վրայ յեցած, օմանդակութիւն՝ զոր կարելի չէր այլազգ ապահովել եթէ ոչ հայրենադաւ մատութեանց, աւերիչ զիջողութեանց միջուցաւ թիշեցինց թէ ինչպիսի խուճապով սովոր տառապեցաւ ժողովորդը Ոթոն երկրորդ կայսեր յարձակման առթիւ, երբ սա դաւաճան ու փախստական պատրիկներու յանձնեց զրաւել ցամացի ամէն յարաբերութիւնները, և պղոտատեայ պատուարով մը պաշարման ննթարկեց բազարը, որ անշուտ բնաջինջ պիտի ըլլար իւր իւր հայրական ձեռքով, եթէ նախախնամական Աջը, Ոթոնի մահը փութացներով չհամանէր օճառութեան:

Մինչեւ այսօր զեռ կը հնչեն գողովըրդական աւանդութիւնը Գիոնճիայի ըով Պեպէի դղեակին շուրջ, որուն միակ մասցորդ խարլիւուլ որմի մը վրայ զեռ վերջերս զրուցաւ յիշատակի արձանաբար մը: Հոն Ոթոն հաստատած էր իւր բնակութիւնը, և անտի սփռած իւր սարսափը, զոր նաև յետ զարերու չկրցան ի սպառ ջնջել ժողովրդական յիշողութիւնէ հոն հաստատուած կրօնաւորաց մշտամոռնչ աղօթքներն ու հասաչաններ: ընդհակառակն մանաւանդ երթ 1500ին ըլլրողոյ անհետացաւ այն վանքը, բորբոքուած երևակայութիւնը չղաղթեցան տեսնելէ զեռ կրօնաւորաց ողիները, որոնք ամէն տարի Աւագ Ուրբաթ զիշերը կ'ելլին և լուր թափորով մը կը շրջէին ամայացած դղեակին ըլլորսիթը:

Պեպինոսի անուան հետ կապուած է նոյնպէս գեղեցիկ աւանդութիւն մը: Մեծին կարուսի խրոխս որդին արդէն իսկ գրաւած էր ճամկին շրջակայ ըոլոր ափերը, Գիոնճիա գրաւուած և սպառնալից բանակը կանգ առած էր Այն Բիէզրոյ (in volta կոչուած յետոյ՝ զաղղիացոց պարտութեան յիշատակաւ) կղզւոն մէջ, հաւաքելու իւր ուժերն ու վերջին ճիգով յարձակելու համար Մալամորին վրայ, ուր այն ատեն զեռ Հասարակապետու-

թեան կալչութիւնը կը բազմէր: Վենետիկ կեցից սարսափանար փախած և ապահոված էին Ծիփալոյ կղզայն վրայ: Կ'աւանդուիթ թէ ի Մալամերայ մացած էր մի միայն պառա մը¹, ներքնչուած՝ կատարելու հայրենեաց փրկութեան գործը: Աս խորհուրդ կու տայ գաղղիացւոց տախտակէ կամուրջներ կազմել և յարձակի Ծիփալոյի վրայ, խորհուրդ՝ որուն կը հետեւն իսկոյն: Սակայն երբ փրանկ ձիաւրաց խումբերը արդէն իսկ յառաջացած են բաւական, յանկարծ տախտակնուու դրզինէ կը խրոշին երիվարք և ձի ու ձիաւր՝ բանակ մ'ամբողջ կը խեղդուի անդնդասոյզ Սուրբ Գէորգ և Սան Սերվիլոյ կղզիներու միջն: Այն օրուընէ Վենետիկ լճակին մեծագոյն ջրանցքը կը կոչուի Canal Orfano, յիշատակաւ զաղղիացի մեռելոց բիւրաւոր որբերու: Պառան ապամինած էր արդէն ի Ծիփալոյ և Վենետիկ ազատուած:

Այս աւանդական դէպքերու կամ վէպերու շարքին մէջ ստիպուած յիշնն երրորդ մ'ալ՝ հարսկրոյ յափշտակուրիւնը, զոր հին ժամանակազինը ումնաց կ'աւանդեն հանդիպած Քետրոս Գանտիանոյ Երրորդ՝ գուրքին ժամանակ (942-959):

Հին վենետիկցի ընտանից զեռ բոլորպին արեւելան բաշուած ու պարկեցարքերով տոպորուած, թոյլ չէին տարբանա օրիորդներու դուռս ելլել և հրապարակներու մէջ երկիլ: որով և հարսնակիոսութիւնց կը կատարուէին տարին մի անգամ միայն, յունուար 31ին Ս. Մարկոսի նշխարաց փոխազորութեան օրը: Բաղրին բոլոր հարսնացւու օրիորդը, զարդարուած ու պնդուած հարսնելան զինանուով, և իրենց գոհարեղինաց ծրաբը ձեռքբերնին, Կ'երթային այն օրը Օլիվուոյ կղզին (յեսոյ Գասպէլոյ - դդեակ), ուրեակիսկոպոսը հանդիսական արարողու-

թեամբ կ'օրնէր զիրենք ու կը պսակէր փեսայացու երթաւարդներու հետ:

Այս և Նարենտացի ծովաչէններ, որ ասպատակութեամբ յարձակելով մերթընդ մերթ կը յափշտակէին իրենց աւարները, զաղտագոյի կը մերձնեան բազմաթիւ նաւակներով, և մինչդեռ հարսնախօսութեանց արարողութիւնը կը կատարուէր, խոսելով եկեղեցւոյն մէջ, կը յափշտակէն հարսերն ու իրենց հարուստ օժիտներն և նաւակներու մէջ զնելով կը փախչին զէկ ի մերձակայ կղզի մը, Գաուուէ (որ յետոյ ծեղանութեան օրիորդաց կոչուեցաւ), բաժնելու համար մէջերնին հարսերն ու զոհարները վենետիկցից սթափած առաջին խուճապէն՝ նաւակներու բազմութեամբ կը դիմեն ասպատակներու ետևէն, և համենելով մանոնց՝ կ'ազատեն հարսերը և կը վերադարձնեն ի Վենետիկի: Այս գէպը պատճառ կու տայ ամենազեղցիկ հանդիմի մը որ Հասարակապետութեան փայլուն օրերէն մին կը կազմէ, Մարիամներու հանգիւր՝ փետրուար 2 ին Տեսանլնառաջի տօնին օրը, յորում տասուերկու օրիորդը, քաղզին ամենչն աւելի աղքատ բայց առաջինի ու զեղեցիներէն շըբդ հանդիսաւորութեամբ կ'երթային թափորով՝ պսակուելու Սանդա Մարիա ֆորմնոյ եկեղեցւոյն մէջ, Վենետիկոյ ժողովուրդը զիտցած էր նախատինը հանդիսական յիշատակաւ մը և բարեգործութեամբ նուիրագործել, սակայն մորցած չէր իր սրախն մէջ վրէժմիլու զրութեան ողին՝ որ յիսուն տարի վերջ ահա այսպէս պիտի պոթէկար Օրուէուոյ Դուբայն յաղթանակին առթիւ:

Այս յաղթանակը կը լուցնէր բովանդակ օտար ձկուումներու, Գաղղիա և Գերմանիա այլեւ չէին կրնար հեռաւոր յոյս մ'անգամ ունենալ ընկճել կարենաւու վենետիկան ազատուաչը անխախտ ողին: Բիւզանդիոն՝ Հասարակապետութեան զօրանալուն մէջ կը գանէր իւր միակ զօրավիզն ընդդէմ երկու եւրոպական հուծկու: Կայսրութեանց, ապահովութիւն իւր խուճական գաւառներու և

1. «Et ne remest en Madamante foro qu'une vieille dame» է'սէ յէւսապագրէր: (Molmenti: *Le Dogarese di Venezia*. Torino 1884, էջ 19 ծանօթ. 2).

ազատ ձեռք, դիմադրելու համար արևելքն էն հրոսակներու՝ որ օրըստօրէ աւելի բուռն և աւելի մօտ կը խոշտանգէին կայսրութեան սահմանները։ Ոթոն երրորդ, գիշերուան ստուերներու օժանդակուաթեամբ փոքրիկ նաւակով մը զաղտազողի ու ծպտեալ կու զար ի վենեսիկ, և Սան Սերվիլոյ կղզւոն մէջ կը տեսակցէր ու կը դաշնակցէր Դուրսին հետ, քաղաքաց ու գաւառաց զիջումներ և ճոխութեանց ու պատուոյ նուէրներ առատաձեռներով Հասարակապետութեան։ և Պոլասոյ զոյգ եղայր Կայսերը՝ բիւզանդական պատիւներ ու տիտղոսներ կը շռայէին յաղթական Դուրսին, որուն քաջութեան, խոհականութեան ու բարութեան առջև կամայ ակամայ կը լոէր նաև ներքին որ և է կուսակցական հակառակութիւն ու խլըրտումն թիշերոյ Օրսէուոյ Երկրորդ զենետկեան յիշատակազրաց մէջ Կ'արժանանար յաւիտենական երախտազիտութեան ու մեծարանաց՝ իրեն գրիչ և ազատար Հասարակապետութեան մեծութեան։ Սա որդին էր այն թիշերոյ Օրսէուոյի, որ յետ երիտասարդական արեան բորբոքմամբ հրկէզ աւելի լու դրսական պալատն, Ս. Մարկոս և բազմաթիւ բնակարաններ՝ քաղաքացւոց, արժանի եղած էր յետոյ բարձրանալու դրսական զահին վրայ, հիմնելու նոր հրաշակերա ոսկեայ միւսիոնազարդ տաճարը, բիւզանդացի ճարտարագիտաց ձեռողով, յորս անշուշտ պիտի զտնինք հայեր ալ՝ եթէ մամանակին վաւերազիրը անունները չազահէին, և որ հուսկ յետոյ (Ալեպտեմբերի զիշեր մը) զբսական ծիրաննին ու խոյրը կրօնաւորական սքեմի փախելով կը փախչէր մինչև Պիրենեանց անձաները, ուր մարգարէական հոգւով գուշակելով իւր որդույն փառքը՝ սրբութեամբ կ'աւանդէր հոդին։

1. Յիշատակազիրը հարիւրէ աւելի, կ'ըսէն, և մինչև Սանդա Մարիա աէլ ձեւին եկեղեցին անգամ Ս. Թէոդոր և Ս. Ձեմենեանց եկեղեցիներու հետ։

2. Օրսէուոնները նշանաւոր էին իրենց զեղցիութեամբ,

* *

Այսպէս հասանց ահա մեր հետազօտութեանց մեկնակէտը՝ հազարի սեմոց վրայ թիշերոյ Օրսէուոյ որ իւր պրամիտ ու խորաթափանց ուշիսութեամբ Հասարակապետութեան փրկութիւնն ու մեծութիւնը թիզանդիոնի հետ սերտ միութեան մէջ գիտէր, ջանաց ամէն առթիւ օգնական ըլլալ կայսրութեան։ Դաղմատիոյ յաղթանակը վենետիկյ հաւասար յաղթանակ մ'էր նաև զոյց եղայր կայսերաց, որոնց փութացին իսկոյն յասուկ ոսկեկնիք հրովարտակաւ շնորհել Հասարակապետութեան ամէն տեսակ ազատութիւններ և իրաւունք ։ Այս յարաբերութիւնը սերտ արենային կապակցութեամբ մ'ալ պիտի կնքուէր և անոր առիթ տուաւ 1002ին Սարակինոսաց նոր յարձակում մը Պարիի վրայ Օրսէուոյ իւր պատրաստ նաւատորմիզով արագութեամբ հասաւ անոնց վրայ՝ հալածեց և քաղաքն ու գաւառը վերստին ազատեց ։ Եթէ այս քաջազործութեան երր վերստին պատուիրակութեամբ Օրսէուոյ Պոլիս զրկեց իւր որդին և զբսական զահու բազմակիցն թովհաննէս և անոր փոքրիկ եղայրըն Ոթոն, հայազգի և Արշակոնի կայսրն Վասիլ Բ. ամենայն շեղութեամբ ու պատուով ընդունեցաւ զինքը և փեսայացոց իւր քիողուատը Մարիամ իշխանունուոյն, զոր զլացեր էր շնորհել Ոթոն Երրորդ Գերմանիոյ կայսեր, ինչական նաև Նորմաննուի իշխանին (1004)։

Հարսանիքը կատարուեցաւ թիզանդիոնի մէջ կայսերական պերճութեամբ ու ճոխութեամբ, արքունի տաճարին մէջ պատրիարքն օրհնեց երկու ամենազեղցիկ՝ ամուսիններու պսակը, որոնց գլխուն վրայ կը փայլէին համակ ոսկեղէն թագեր, նուէր Օգոստափառ կայսերաց, որ յետ

իսկ երիտասարդ դրսէիր Մարիամու համար ժամանակագիրն մենակեցի թում։ Մարիաւագ՝ կը զրէ. Venusta sponsa – նարս գեղասի։

հարասնեկան արարողութեան բռնկով Մարիամու և Յովհաննէսի ձեռքբերէն ներկայացուցին այս նորապասակ ամոլը կայսերական աւագանույ, Երեք օր տեղին հանդէսներն ու խնդիր, որոնց միշտ ներկայ գտնուեցան կայսերը և ամենարարձր աւագաննն: Պուլքարիոյ նոր խլորում մը ստիլից զվասիլ հեռանալ ժամանակ մը թիւզանդի՛ն և յաղթական վերադառնալով շարունակուեցան հանդէսները, որովհետեւ կայսըր փափարեցաւ Յովհաննէսին շնորհել նաև թիւզանդական պատրիութեան պահապահի՝ անոր մեկնելչն առաջ: Կայսըր բազմած ոսկի գահոյից վրայ շրջապատուած ծերակուտիւ և խուռն ժողովրդեան բազմութեամբ, արցայական դաշլիճը արեւելեան ամենաճոխ պերճութեամբ զարդարուած ու պահակապան զինուորաց զունդեր զոներու առջն առաջ, զգեցուցին Եղիշաննէսին ոսկեճամտւկ ծերանի զգեստը՝ թիւզանդական պատրիկներու, թափառով տարին զինքը ծիարածակարան կրկէսը, ուր ներկայացաւ բանակին և ժողովրդեան՝ ընդունելու անոնց յարութեան ողջոյները խանդավառ ծափանարութեանց և ուրախութեան աղաղակներու մէջ: Այս խանդավառ ցոյցերը կրկնուեցան զարձեալ ժողովրդեան ու կղերական զասակարգի կողմանէ Սրբութի Սոփիայի մայր տաճարին մէջ, ուր կատարուեցան եկեղեցական արարողութիւնը և օրհնութիւնը: Նաև ընդունելով նոր աստիճանին ու պատույն փաւերական վկայագիրը, մի և նոյն հանդիսաւոր թափորով զարձաւ իւր սեպհական պալատը, ուստի տալով վերջապէս իւր հրաժեշտի ողջոյները կայսերական իւր նոր ազգականներուն, իւր փոքրիկ հարազատին և նորապատուեցան եկեղեցական արարողութիւնի մէջ ամենաճառագույն կողմանի կողմանէ կայսերական հարազատին և ամենաճառագույն վիշտ մը նուածեց Օրսէուլոյի ամնկուն կորովը: Սրեւելքի հետ այսօն յաճախ յարաբերութիւնը, պատերազմաց և գնանականութեան, իսկով բարեգութիւնը և ամենազառն վիշտ մը նուածեց Եղիշաննէսի լամակին մէջ ժամատիտի սերմը և հարուածը սաստիկ եղաւ և անդարմանելի, որովհետեւ նոր էր բոլորին: Գեղարդուեստ, ճարտարազործութիւնը, զանառականութիւն ընդհատեցան իսկոյն իրենց առաջին թափին մէջ, սկերպատեցին նոյն իսկ զօսական ընտանեաց անդամները, ծերունին թիէրոյ տեսաւ որ մի առ մի իւր բազկաց մէջ կը մարին իւր սիրասուն որդին ու զահակիցը, անոր առացինի և գեղանի կայսերական հարսն ու զըսուկին Մարիամ, որ իւր ժամանելով նոր փայլ ու շնորհ սփռած էր վէնեստիկոյ վրայ. հաւանօրէն նաև թարմ բարունակը, փոքրիկ վասիլը, զեռ ի ծիլն թառամած: Մի և նոյն շլրիմը ամփոփեց երկու սիրասուն ամուսնոց երկրաւոր թեատրութեանը Ա. Զաքարիա եկեղեցւոյն մէջ: և ի Ա. Մարկոս, ուր զետեղուած էին իշխաննէւոյն բերած սրբոց մասունք, յորս նշանաւոր Սրբութոյն վառվառի մահկանացու նշխարը, կատարուեցան սգաւոր արարողութիւնը:

Էին բաց ծովու մէջ, ընդունելու համար նորապասակ ամուլ որ կը ժամանէր երջան- կութեան յոյսերով:


Աւազ, շատ համառոտ տեսեց այս երջանկութիւնը: Հանդէսներ որ կատարուեցան ի վենեստիկ ի պատիւ իրենց, և որոնց նմանը զեռ երբեց տեսնուած չէր Հասարակապետութեան մայրաբաղարին մէջ, կերպով մը կնիքն ու փակուու եղան երկրաւոր փառաւորութեանց: Մարիամ իշխանուհին անդրանիկ զաւակը շնորհեց ի մեծ ուրախութիւն հասարակաց, և երախտագիտական զգացմամբ տրուեցաւ նորածին մանկան վասիլ անունը, յիշա- տակաւ իւր կայսերական ազգականին որ այնքան սերտիւ կապուած էր այլևս՝ վենեստիկոյ բաղդին հետ: Ըլբախութեան փութով յաջորդեց հասարակաց սուզն ու տրումութիւն և ամենազառն վիշտ մը նուածեց Օրսէուլոյի ամնկուն կորովը: Սրեւելքի հետ այսօն յաճախ յարաբե- րութիւնը, պատերազմաց և գնանակա- նութեան, իսկով բարեգութիւնը լամակին մէջ ժամ- ատիտիտ սերմը և հարուածը սաստիկ եղաւ և անդարմանելի, որովհետեւ նոր էր բոլո- րովին: Գեղարդուեստ, ճարտարազործութիւնը, զանառականութիւն ընդհատեցան իսկոյն իրենց առաջին թափին մէջ, սկեր- պատեցին նոյն իսկ զօսական ընտանեաց անդամները, ծերունին թիէրոյ տեսաւ որ մի առ մի իւր բազկաց մէջ կը մարին իւր սիրասուն որդին ու զահակիցը, անոր առացինի և գեղանի կայսերական հարսն ու զըսուկին Մարիամ, որ իւր ժամա- նելով նոր փայլ ու շնորհ սփռած էր վէնեստիկոյ վրայ. հաւանօրէն նաև թարմ բարունակը, փոքրիկ վասիլը, զեռ ի ծիլն թառամած: Մի և նոյն շլրիմը ամփոփեց երկու սիրասուն ամուսնոց երկրաւոր թեա- տրութեանը Ա. Զաքարիա եկեղեցւոյն մէջ: և ի Ա. Մարկոս, ուր զետեղուած էին իշխաննէւոյն բերած սրբոց մասունք, յորս նշանաւոր Սրբութոյն վառվառի մահկանացու նշխարը, կատարուեցան սգաւոր արարողութիւնը:

* *

Մարիամ իշխանուհոյն բերած հարըստութեանց, օժիտ ու նույններու մին էր հաւանօրէն, և անտարակոյս ամենէն աւելի սրտահօսիկն ու հեշտալին իրեն համար, այս մարմարեաց գեղաքանդակ մեռալիոնը, իւր ցանկալի մօրեղոր՝ կայսր Վասիլի Դիմազիծը, զոր ինչպիսի զուրգուրանօց անշոշտ գուտած ու գետեղած էր զբասկան ամենէկն ամենէն պատուալոր անկիւն:

Մահը՝ որ մոռացութեան քողը կը սփոք ամէն երկրաւոր պերճութեանց վրայ, սփոք անակնակալ և այսքան փայտակնային արագութեամբ ու քողն նաև այս վիմագանդակ դիմանկարին վրայ, խզելով յանկարծ յիշողութեան ամէն կապեր, և զարերու աւելքակաց փոշիներ, ո՞վ փտէ ինչպիսի փուլերէ անցնելէ վերջ, բոլորովին մոռացուած ձգեցին զայն մթին շտեմարաններու խորչերը, ուսկից յետոյ անձանօթ ձեռք մը իրեւ անյարզի և ոչինչ զարդ մը, վերստին խաւարէ զէպի լոյս հանելով, հիւսեց այս վենեսոկոյ ամայի անկեան մէջ, աննշան որմի մը վրայ, այնքան նշանաւոր և փառապանծ, հապազի յաղթական կայսրն, Վասիլ Երկրորդ:

Հ. Յ. Աւաճը



ՊԱՆԴԻՍԻՆ ՄԱԽԱՂԵՆ ՏՆՈՐՃԵԿ

Հունվար 20 Մարտի 1918

— Զեզմէ զթութեան գործ մը կը հայցեմ, — կ'աղեած մեր թաղին աւագերէցը, տագնապով հասած մեր օթևանը, — 14000 ծխական ունիմ ժողովրդապետութեանս մէջ, որոց տները պէտք է օրհնել զատկու, և սոսանիս երիտասարդ քահանայութիւնը, որոց հետ և իմ վեց օգնականներս՝ զինուորութեան են, ՚կախախամութիւնը զձեզ իմ մօս զրկեց. հաւանեցէ՝ ցանի հոգի որ կընաք՝ օգնել ինձ:

— Բայց մեր անվարժ ենք լատին արարողութեան:

— Աշխարհիս ամենէն դիւրին բանն է, ամենակարծ ազօթը մը, զոր մրժաշելով կ'անցնից սենեկէ սենեակ, կը սրբակէր օրհնած ջուրը և դուրս կ'ելնէք:

Բացատրութիւնը շատ համոզիչ էր, և խնդիրը մերժելը՝ տարադութիւն: Հինգ հոգի պատրաստ ենք արդէն եկեղեցատան մէջ: Սպիտակ կարծ բոթանակ մը կռնակիս, կարմիր ուրար մը վզիս, ու խաչգոտակ մը վիխիս, շապկաւոր պատանեակ մ'առջնէս, որ ի ձեռին կը կրէ օրհնած ջրոյ դուզիկն արծաթեայ, ճամբայ կ'ելնեմ, վարանելով պահ մը, և կարծելով՝ թէ բոլոր մարդիկ իմ նորօրինակ սարազիս կը նային, կը զգուշանամ ես ինքս տեսնել զիս: Բայց դպրիս հաստատուն զնացըը և անցորդաց անտարբերութիւնը կը պրտապնդեն զիս փութով: Քոթանակն ամենօրինյա հանդերձս է հիմայ:

Ինձ վիճակուած է ամբողջ մէկ երեսը փողոցի մը, որոյ ծայրը չեմ նշանաբեր, և որ կ'երթայ կ'ընկրմի Ազգային պողոտային մէջ, կը սկսինք մտնել անէ տուն, խանթէ խանութի, կը բարձրանանք զբարիկնէ զստիկոն. կը սրսկեմ, կը մըրմընջեմ ու կ'անցնինք, առանց զանց ընելու յարկ մը, սենեակ մը, խոհանոց մը, անկիս մը, ուր կը հրաւիրէ բարեպաշտութիւնը:

— Ցամ, մեր մոտած բոլոր տեղերը քրիստոնեայ են, — կը հարցնեմ փողորիկ առաջնորդիս:

— Չեմ ճանաչեր, — կը լինի պատասխանը, որոյ ի լուր կը արոփէ միրտս: կը զգամ՝ որ կոյր բախտին յանձնուած էինք. և կը զարմանամ որ չենք հանդիպիր այլակրօնի մը:

Դպիրս կը բախէ դուռը:

— Ո՞վ է, — կը հնչէ ներսէն ձայն մը կանացի:

— Քահանայն, — կը պատասխանէ արզային ձայնը կասկածու, և նախապատրաստ յօժարութեամբ մը կը բացուի մուտքը մեր առջնէ: